

Չ Պ Ե Ս Տ

Հ Ա Յ Կ Ա Յ Ո Ղ Ի Կ Ո Ս Ի Ն

Ք Օ Ղ

Քօղի գործածութիւնը միայն կաթողիկոսին յատուկ էր, այնպէս որ կաթողիկոսի իշխանութեան իբր հոմանիշ ալ կը գործածեն մեր պատմիչները ինչպէս Վարդան կը գրէ. «Խարայէլ կեցեալ յաթոռն ամա տասն վախճանի և առնու գՔօղն Սահակ»։ ուրիշ տեղ մը. «Էլ և առնու գՔօղն թօչիկ»։ Ո՛ր ատեն սկսած են կաթողիկոսը զայն գործածել՝ ստոյգ թուականը չէ կարելի ըսել, ոմանք Լուսաւորչէն գործածուած կը համարին և իբր ապացոյց կը բերեն Յայսմաւորին գրածը (յՅՅ յուլիսի) ուր կ'ըսուի թէ երբ Դաւիթ Թոռնեան Աղթամարայ մէջ հակակաթողիկոսական աթոռ հաստատեց՝ իր աթոռը օրինաւոր համարել տալու համար, կ'ըսէ թէ հոս են, Քօղ և զաւագան և մաշկեղէն գօտի Գրիգոր Լուսաւորչի։ Սակայն այդ քօղը Տէր Խարայէլի Յայսմաւորին համեմատ «քօղ ոսկեթիւ ծայրիւք» ըլլալով՝ և խորհրդայ սպասուց հետ յիշուելով՝ սկւոյ ծածկոյթ կը համարին. և Վարդան պատմագիրը այդ քօղը չյիշեք ընաւ. «և կայր անդ սեղան պատարագի սրբոյն Գրիգորի, և զաւագանն և գօտի մաշկեղէն» (էջ 116)։ Ուրեմն ահա քօղի գործածութեան առաջին դարը չենք կրնար գտնալ և Վարդան պատմագիրին ութերորդ դարու կաթողիկոսաց համար ըսած «Էլ և առնու գՔօղն» բացատրութիւնը՝ վաւերական ապացոյց մը չենք կրնար համարել, սակայն այսչափ կրնանք ըսել որ Պետրոս Գետադարձի օրով ի գործածութեան էր այդ քօղը։ Կիրակոս պատմագիրը յիս պատմելու ժողովրդեան Դեոսկորոսի Գեոտադարձին հակաթողիկոս քօղը պատռելով՝ կ'աւելցնէ, «քանզի քօղով վարէին յայնմ ժամանակի կաթողիկոսը» (էջ 51)։ Պատմը չիս գրած յայնմ ժամանակի բացատրու-

թենէն ուրիշ հետևութիւն մ'ալ կարելի է հանել, այն է թէ իր ժամանակը սովորութիւն չկար կաթողիկոսաց՝ քօղ գործածել։

Լատրոնեցիին թէ և իր պատարագի մեկնութեան մէջ Քօղ չյիշատակեր՝ սակայն իր գրած Ենորհալոյ ներբողին մէջ կը պատմէ Հոռմայ քահանայապետին առ Գրիգոր Գ Պահլաւունի կաթողիկոսն Քօղ զրկելը որ ինձ զարմանալի կը թուի վասն զի ինչպէս դիտուած է՝ Հոռմայ Հայրապետը իրենց գործածած սպանները միայն զրկած են Հայ կաթողիկոսին, և քօղի գործածութիւնը Լատինաց մէջ սովորութիւն չէ եղած ընաւ։

Քօղը՝ ինչպէս որ կը դիտեմ պատմութեան մէջ՝ խոյրին կը համապատասխանէ իր գործածութեան մէջ. այնպէս որ ինչպէս թաղը թագաւորութիւն կը նշանակէ՝ այսպէս ալ քօղը կաթողիկոսութիւն՝ ինչպէս տեսանք, վասն զի թագի կամ խոյրի տեղ կը գործածուէր. մեզ կը նպաստէ Մատթէոս Ուռնայեցոյ սա գրածը. «Յայնժամ տէր Գրիգորէս յուղարկեաց զքօղն և զզաւագանն և զսուրբ նշանն տէր Պետրոսի առ տէր Սարգիս» որով սա կաթողիկոս կ'ընտրուի. (Մ. Ուռնայեցի ձեռն 152-3). եթէ այն ատեն ո՛ր և է թագ գործածէին կաթողիկոսը պէտք էր զայն զրկել Գրիգորիս՝ զաւագանին հետ։ Ըստ այսմ Քօղը այն ատեն այլ ևս չեն գործածել կաթողիկոսը՝ երբ խոյրը կ'ընդհանրանայ երկոտասաներորդ դարու մէջ։ Էլ արդէն Կիրակոս պատմագրի համաձայն իր ատեն սովորութիւն չէր քօղ գործածել (հմտ. քիչ մը վերը բերած վկայութիւննիս)։ Սակայն իբրև արարողութեան մասն կը գործածուէր կաթողիկոսի օծման ժամանակ, այնպէս որ Մաշտոցնէրու մէջ կաթողիկոսի զգեստաւորութիւնը նկարագրած միջոց կը յիշեն նաև քօղը (հմտ. Գ. Գ. Չեռնապետութեան արարողութիւնը էջ 106) և մինչև հիմայ կը շարունակուի այն օծման միջոց ինչպէս որ Արարատի մէջ (1885 նոյեմբեր) կը կարդանք. «Յետ օծման ապա՝ Մկրտիչ Արքե-

պիսկոպոսն առեալ յԱւագ Լուսարարէ
զՀայրապետական Սպիտակ քորն՝ արկանէ
ի վերայ գլխոյ հայրապետին»:

ԵՄԻՓՈՐՈՆ ԵՒ ԿՈՆՓԵՌՈՆ

Պ Ա Լ Ի Ո Ւ Ն

Պալիուսը որ և Պալիուս՝ (լատ. Pal-
lium) Եմիփորոնի ձևով է բայց փոքր և
նեղ. այլ բոլորովին Լատինաց յատուկ է
այս. արքեպիսկոպոսաց կը տրուէր թէ՛ քա-
հանայապետէն իբր անկախ արքեպիսկո-
պոս և թէ՛ քաղաքապետէն՝ ի նշան զայն
իբր Արքեպիսկոպոս ընդունելու իր գաւա-
սին մէջ:

Պալիուսը առաջին անգամ Գրիգոր Գ
Տղայ կ'ընդունի Հոռոմայ քահանայապետէն
բառ պատմելոյ Ն. Լամբրոնացոյ որ իր
յիշատակարանաց միոյն մէջ կը գրէ (հմտ.
յիշատ. յամն 1185). «Քնկալեալ կաթո-
ղիկոսին սրբոյ (Գրիգորի) զպատուական
Պալիուսն. և նոյն Լուսիոս կամ Լուկիոս
քահանայապետին նամակն ալ այս բառե-
րով. «Ուստի որն քեզ, եղբայր կաթողիկոս,
Պալիուս որ է առաջին ամենայն պատուոյ»:
Եւ վասն զի Պալիուսը մեր մէջ չէ գոր-
ծածուած բնաւ՝ այն պատճառաւ վարդան
պատմագիրը զայն վակաս կը համարի. «Ա-
ռաքեցի նմա զիմ վակասն» (էջ 134):

Ն Ա Փ Ո Ր Տ

Կաթողիկոսը, պատրիարքաց նման իշ-
խանութիւն ունի բազմախաչ Նափորտ
(շուրջառ) կրելու, և այդ բազմախաչ
շուրջառը կը կրէին նաև Արքեպիսկոպոսը՝
«Երկրորդ դաս աստիճանի եկեղեցոյ են
Արքեպիսկոպոսը... զգեստ է նոցա նոյն
նափորտն բազմախաչ» : « Վերապահել
միայն Հայրապետին (Հայոց) իսլազարդ
շորչաւ կրելը» : (Գեղարքունի Սմբատեան
արքեպս. էջ 653):

Եմիփորոնը եպիսկոպոսութեան յատուկ
է, որով թէ պատրիարքները թէ Արքե-
պիսկոպոս-կաթողիկոսները և թէ Մես-
րապոլիտը իշխանութիւն ունին զայն կրե-
լու զգեստաւորութեան և պատարագի ժա-
մուն, բայց ըստ պատուոյ կը տարբերին
իրարմէ: Լամբրոնացին (Մեկն. պատարա-
գի յէջ 82) պատրիարքաց Եմիփորոնը
այսպէս է նկարագրէ. «Որ Եմիփորոնն է
հինգ կրկին՝ ինը կրկին խաչաւ զարդա-
րեալ» : Իսկ արքեպիսկոպոսը «Եմիփո-
րոն յորեքիկն», Մետրապոլիտացը «Եմիփո-
րոն երեք կրկին» իսկ պարզ եպիսկոպո-
սացը «Եմիփորոն կրկին միայն» : Եւ ըստ
Լամբրոնացոյ կաթողիկոսին Եմիփորոնն
ալ յորեքիկն պէտք է ըլլայ, վասն զի
կաթողիկոսն ալ Արքեպիսկոպոսաց աստի-
ճանին մէջ կը համարի: Սակայն Հ. Ին-
ճիճեան կաթողիկոսին Եմիփորիկն (Եմի-
փորոն) ինը կրկին կը համարի, պատրիար-
քաց եմիփորոնին նման (Հնախօս. Գ. 265)
և Ստ. Օրբելեան նկարագրելով Կոստան-
դին Պրոնազործի (1289) զգեստաւորու-
թիւնը (հտ. Բ էջ 385 գլ. ԿԸ) կը գրէ.
«Եւ զգեցեալ զգգեստն հայրապետական
բազմախաչն և զեմիփորոնն ինը կրկին
որ պատրիարքացն է» :

Եմիփորոնը զոր կաթողիկոսը կը կրէր
ուկեթիւն է, 1345ի Մաշտոցը այսպէս կը
նկարագրէ. «Ուսանոց (Եմիփորոն) ոսկե-
թիւ՝ զպարանոցան. փրկչական և՛ Աւ-
տուածածնի և սրբոյ Հայրապետացն կեր-
պագրութեամբ քանդուածեալ» :

Կոնքեսն ալ նոյնպէս ոսկեթիւն պիտի
ըլլայ նկարով քանակուած ըստ նոյն Մաշ-
տոցին և ձախ կողմը պիտի կախէ կաթո-
ղիկոսը ինչպէս որ նոյն ձախ կողմը կը
կախեն եպիսկոպոսները, « Եւ կոնքեսն

1. Սինեաց մետրապոլիտը ևս բազմախաչ նափորտ
կը կրէին. հմտ. Սիսկանի մի պատկերը (ձեռագրէ առ-
նուած) էջ 21 :

2. Ստ. Օրբելեան իր Ա գրոց մէջ գլ. ԻԷ (էջ 151)
Լամբրոնացոյ նման կաթողիկոսը Արքեպիսկոպոսաց
աստիճանին մէջ էր զի «Արքեպիսկոպոս... որ կրէին
կաթողիկոսը... Եմիփորոն յորեքիկն» :

զգօտողն ի ձախու կողմանն՝ նոյնպէս ոսկեթիւ նկարիւք և պատկերօք քանդակած»:

ԳԱՌԱԶԱՆ, ՄԱՏԱՆԻ, ՎԵՂԱՐ

Գաւազանը ևս իշխանութեան հոմանիշը կրնայ համարուիլ թագին նման և Հոռմայ քահանայապետը թագին հետ գաւազան ալ կը դրկեն: Կը համարուի ըստ վկայութեան Յայտաւարաց թէ Լուսաւորիչն իսկ կը գործածէր իշխանական գաւազանը և կ'ըսուի թէ Լուսաւորչի գաւազանը մինչև ի ժի դար կը պահուէր Աղթամաւոյ Զորոյվանքի մէջ, ինչպէս որ Վարդան պատմագիրն ալ կը գրէ թէ «Կայր անդ Սեղան պատարագի սրբոյն Գրիգորի, և Գառգան» (էջ 116): Գաւազանները իրենց ձևերով աստիճանաորոսթիւն ունին այնպէս որ այլ է վարդապետական, այլ է հովուական, այլ է մետրապոլտական գաւազանը:

Պատմագրաց ջով վկայութիւն մը և ծանօթութիւն մը չունինք անոնց ձևին վրայ, բայց հաւանաբար այն գաւազանը որ հիմայ Վարդապետաց կը արուի առաջ ալ նոյն ձևով էր:

Հայրապետական — Կաթողիկոսական գաւազանը զոր կը գործածէին հայ կաթողիկոսք՝ երկոտասաներորդ դարէն առաջ խաչածե էր ինչ որ հիմայ կը գործածէ կաթողիկոսն. այս ըսածս կրնամ պայտուցանել Մ. Ուռհայեցոյ և Վարդան պատմագրի գրածները բաղդասելով. Ուռհայեցին կը գրէ. Պետրոս Գետադարձը երբ Յունաց թագաւորական պալատը կ'երթար՝ նախ «զհայրապետական Գառգանն յատուց տանէին»: Խաչածե ըլլալուն համար «յորժամ տեսանէր թագաւորն՝ երկիր պագանէր»: (Մ. Ուռհայեցի ՀԳ). Վարդան (էջ 113-4) պատմագիրը այդ գաւազանը թաչ կը կոչէ. «Բայց զխաչն երկաթի ձեռագործ առաքելոյն թաղէտի՛ որ տանէին առաջի (կաթողիկոսին): Ուրիշ տեղ մ'ալ (յէջ 104) կ'ըսէ Մէլիք-Շահին համար թէ՛ «զպատրիարքն զՔարսեղ վերացեալ խաչի առաջի իւր մուծանէր»:

Հոռմայ քահանայապետը Երկոտասաներորդ դարու մէջ երբ սկսան Հայ կաթողիկոսին գաւազան զրկել՝ այն ատեն կաթողիկոսը զայն սկսաւ գործածել. և է այժմեան հովուական գաւազանը զոր Լատին եպիսկոպոսները կը գործածէին և յետոյ սկսան մեր եպիսկոպոսները ևս կրել: Մատանի զոր վաներական կը կոչէ Ստ. Որբելեան՝ ըստ թովմա Արծրունւոյ՝ Լուսաւորչայ օրով սովորութիւն եղած է կաթողիկոսաց գործածել. — նոյն պատմիչը (Ա. ԺԵ) կը յիշէ Գրիգոր Լուսաւորչի հովնական գաւազանը « և զմատանին պատկերեալ» որով այս բացատրութենէս կ'իմանանք թէ մատանւոյն վրայ քանդակուած էր սրբազան պատկեր մը:

Վարդան պատմագիր Լուսիոսի առ Գրիգոր Տղայ զրկած Վակասը, Պոսկ և Կօշի կը յիշելէն վերջ կ'աւելցնէ քահանայապետին կողմանէ. «զի զայն զգեցեալ պատարագացէ Մատանեա հանդերձ» (Վարդան էջ 136):

Վեղարս — Միայն կաթողիկոսն է որ Վեղարին վրայ խաչ մը կը կրէ. այդ ե՛րբ սկսած է արդեօք դժուար է գտնել, վասն զի ո՛չ մի պատմագրի ջով չյիշատակուիր: Միայն Վարդան պատմագրին սա վկայութիւնը ունինք՝ որ աղօտ կերպով գաղափար կու տայ. նա կը գրէ. «Յաւուրս յայնոսիկ տէր Զաքարիա (յիններորդ դարու) երթայ տեսանել զՅիսէ որդի Շեխայ, և յոյժ մեծարի ի նմանէ. տուեալ նմա բազում պարգևս և դրօս՝ բառնալ խաչ ի վերայ նորս»:

Հ. Մ. ՊՈՏՈՒԵԱՆ

Գերմանացիք ալքոհիլ համար կը ծախսեն Յ ամգամ աւելի՝ քան բամակի և մաւատորմի համար,
7 ամգամ աւելի՝ քան տարրական կրթութեամ համար,
Նոյնքամ՝ որքամ ազգային պարտքերնն է.
ԾԹէ Գերմանացիք 13 ամիս ալքոհիլ հրաժարէին՝ պիտի կրնային տէրութեամ ըլլոր ազգային պարտք վճարել. — Գէտք չէ սպասել այս պիտի ազգէ մը... ղիւնամագիտական փայլում յաջողութիւններ: